

— Բայց ես չեմ կրնար տալ անոր ձկան կարկանդակ, բաժակ մը կիպրոսի գինիով, ըսաւ տոժը ծիծաղելով, ստնտու մը կրնայ զինքը գոհացունել:

— Ճիշդ ես ալ եկայ ձեզ ստնտու մը առաջարկել, վեհափառ Տէր, ըսաւ Ռիքարտոյ բոլորովին ուրախացած:

— Կը ճանչնամ ստնտու մը:

— Այո վեհափառ, և ճշմարտ կին մը, կ'ապահովցունեմ զձեզ: Ուժով է հաւասար երկու կոնտովարներու և գեղեցիկ ինչպէս տիրամայր մը (madonna):

— Ինչո՞ւ հետզ չի բերիր:

— Զեր բարձրութեան հրամանին կը սպասէի:

— Հրամանը կու տան քեզ, փանի որ դու իրեն կնքահայր չես կարող ըլլալ, գէթ դու ընտրես մանկիկին ստնտու մայրն, որ Աստուծմէ վերջ քեզ կը պարտի իր կեանքը:

— Ծնորհակալ եմ, վեհափառ Տէր:

— Ուրեմն ինչո՞ւ զինքը երթալու բերելու կը զանդաղիս:

— Շուտով կ'երթամ, Տէր, վարը կը սպասէ կոնտոյս, թոչունի նման թեթե է, անոր անունը ծիծառակ դրած եմ:

— Իրիճեանակի նման թոբի, ըսաւ տոժը ծիծաղելով:

— Ժամէ մը հոս եմ, ըսաւ կոնտու վարը: Եւ դառնալով Մարինա Ֆոսքարիի կողմը, աւելցուց. Արդարեւ Տիկին, գեղեցիկ օր մ'է այսօր:

— Աճապարէ՛, շատախօս, ըսաւ տոժը զինքը ուսերէն հրելով:

Այս անգամ Ռիքարտոյ կրկնել չի տուաւ հրամանը: Մէկէն դուրս ելաւ պալատէն, շուտով մը կոնտովին մէջ ցատկեց, և մինչդեռ քաջաբար թիավարելով դէպի լճակը կը յառաջանար, կ'ըսէր ինքնիրեն:

— Մտուգիւ այս բանս շատ աւելի կ'արժէ քան իմ շորս ոսկի ձէգինս: Այս խեղճ ընտանիքն իւր հացը պիտի սպասուի է իմ անուշիկ Ֆիամէղդաս նոր շըրջազգեստ մը պիտի ունենայ, պիտի չի տեսնամ այլ ևս իւր մեծ սև աչքերը

տխուր մտածմունքներով պատած, իւր այտերը պիտի ստանան կրկին իրենց կարմրափայլ գոյնը. և երբ անցնիմ այս տեղէն պիտի լսեմ նորէն, ինչպէս առաջ, իւր արտոյտի ձայնին բարձրանալը լճակիս լուսթեան մէջ:

Շարայտիկի

Հ. Մ. Վ. ՍԱՆՍԻՍԱՆ



ՀԱՅԿԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆ

ՄԵՐ ԱՐԴԻ ԳՐԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ

ԺՍ.

Հ. Արսէն Ղազիկեան. — Թարգմանիչը. — «Նոր Մատենագիտութեան» հեղինակ.

Հայ գրականութիւնը ըննողին ամէնէն առաջ դէմը կ'ելլէ այն հանգամանքը՝ թէ մեր ազգը թարգմանութիւն շատ սիրած է, երկար ժամանակ անով սնած: Ու ճապող բան մըն է այլ ևս մատնանիշ ընել այն մասերը՝ որոնք մեր գրականութեանն են՝ առանց պատկանելու տոհմային միտքերուն. հայերէն են՝ առանց բնագիրն ու նախազարգափարը նոյն լեզուով եղած ըլլալու:

Բայց ուրիշի միտքն ալ իր լեզուով յայտնելը՝ սանկ զիւրին բան մը չէ: Ապա թէ ոչ՝ իբր անոր վարպետներ պիտի չյիշուէին, օրինակի համար, վինչենցօ Մօնթի, Անիպալ Գարօ, Ալեքսանդր ֆօփ, Տըլի և ուրիշներ: Մեր մատենագրութեան Հինգերորդ դարը՝ ատով կը պարծի. և, Տասնիններորդ դարուն, Բագրատունին է որ այդ արուեստին մէջ կը գերազանցէ: Պէտք չէ մոռնալ սակայն, որ վառարապետի շրջանէն մինչև «Հայկ»ի երգիչը, մինչև «Բուրաստան»ի քերթողը՝ թարգմանութիւնը կ'ըլլար առ հասարակ գրաբար: Ժողովուրդի լեզուով. — այդ հագիւ դողդողուն գրչով կը փորձէ ընել Մանժոնիի «Խօսեցեալը»ին գրաբար — աջ-

խարհարար թարգմանիչը: Ինչ որ կը յայտ-
նէ թէ մինչև այն ատեն չիրագործուածը՝
ալ պահանջ կը դառնար:

Իսկ ե՞րբ էր որ մենք ունեցանք զուս
աշխարհարար թարգմանութիւններ: —
Իննևտասաներորդ դարու կէսէն սագին: Կ-
մատթէնս Մամուրեան, կարապետ Խթիւ-
հեան մասնատրապէս անոր կը փարին: Կ-
րեանց թարգմանածները աւելի վրպական
ճիւղէն էին:

Կը մնար չափականը, կը մնար նոյն
իսկ Բագրատունիի այնքան հրաշագեղ
«Իրիական»ը, «Կորուստ Գրախտ»ին, և
Գեբը. Եղուարդ Հիւրմիզի «Ենէական»ը,
զորս ժողովուրդը չէր գնահատեր, և ա-
ւելի՛ չէր հասկնար: Այդ դասականները
համայն հայ ազգին ճանչցնելու պարտքն
յանձն առաւ մեր Միաբանութեան երի-
տասարդ գեղարուեստագէտներէն մին, Հ.
Արուէն Ղազրիկեան:

Հ. Ղազրիկեան ծանօթ է արդէն իր գրա-
կան կեանքով, իր գրաբար ու մանաւանդ
աշխարհարար թարգմանութիւններով, ու-
րոնց լաւ ընդունելութիւնը՝ վերջին փոքր
է այդ գեղեցիկ ու սահուն, հաւատարիմ
ու խնամոտ թարգմանութեանց: Մէկ քան
կարևոր է թարգմանութեան ճշգրտութեան
համար. — լաւ ծանօթութիւն երկու լե-
զուին ալ, անոր որմէ կը թարգմանուի,
և անոր՝ որուն կը վերածուի: Եւ Հ. Ղա-
զրիկեանի քով այդ կրկին յատկութիւններն
ալ տեսած եմ: Ճշգրտութեան ու կոկկու-
թեան վրայ՝ կու գայ խառնուելու նաև
ներդաշնակութիւնը որ չստացուիր ու բը-
նածին է: Հոս սակայն պիտի ջլանամ
ուրուագծել Լէորարտիի, Ալանուրիի, Թաս-
սոյի թարգմանիչը. աստ արդէն փութացին
ընել ինծմէ շատ առաջ և շատ կարողնե-
րը: Հոս պիտի մատնանիշ ընեմ միայն
պարագայ մը որ նոր է:

Թարգմանիչը, այս անգամ, թիւին տակ
ուրիշ տեսակ հաստոր մը առած գրական
հրատարակը կ'իջնէ: Զո՛ւտ քննական,
տաժանելի և մանրակրկիտ աշխատութեան
մը արդիւնք, որուն վերնագիրն է «Հայ-
կական Նոր Մատենագիտութիւն և Հան-

րագիտական Հայ կեանքի»: Ուսկի՛ց ուր
Ես պիտի համարձակիմ ըսելու թէ հեղի-
նակը, այդ տեղ, at home չէ. միշտ քիչ
մը իր կոչումին երես դարձնելով, մա-
սամբ մը զայն ժխտելով է որ դիմած է
այժմ այդ գործին: Այլ ևս այն սահու-
նութիւնը չէ. «Բռնի»ն կը զգացուի: Ու
սուսածս կ'ապացուցուի անով որ, Ա-
րուեստագէտ և բանաստեղծի խառնուած-
քով մեր այդ բարձր վարդապետը՝ Ինք-
նածին ունեցած չէ իր այդ գործը. զայն
չէ յղացած, ոչ ալ փնտրած. — պարզա-
պէս իր ճամբուն վրայ համդրկամ է ա-
նոր, և՛ մանուկի մը պէս՝ «պարսպ թէ
լեցուն գահուեցայ» չեմ գիտեր» կ'ըսէ,
ծոած առած է այդ փայլուն իրը, որուն
սակայն բնոյթը դեռ չէր ճանչնար: Գուցէ
ուրիշ շատերուն պէս՝ Ինքս ալ աւելի
պիտի սիրեմ գեղարուեստագէտ — թարգ-
մանիչը՝ քան, նոյն իսկ, ստուար Հան-
րագիտարանի կազմողը: Վասն զի, եթէ
վերջինը իր գրչին արդիւնքն է, բայց ան-
դին Ոսիանն ու Լէոփարտին, Թասսոսն ու
Վիրգիլն ալ անոր իսկատիպ միտքին ցու-
ցերն ու հայելին են:

Ամէն ինչ թողլով սակայն, ըսելու է
թէ հայ Մատենագարանի Բազիրքներու
կարգին մէջ, ճիշդ «Հայկազեան»ին քու-
վիկը կը զետեղէ Հ. Ղազրիկեան իր այդ
աշխատութիւնը:

Գրախօսական մը հոս. — Ի զո՛ւր փորձ:
Անոր մասին զաղափար մը կազմելու հա-
մար՝ պէ՛տք է հիմայ հրատարակ ելած
Առաջին պրակին 800 հատ մանրատառ
ու խելք դարձնող սիւները աչքէ անցնել:
զայն վայելելու համար՝ քովը ունենալու
է այդ հաւատարիմ vade mecum: Ու
մէյ մը մտա՛ր մէջը. դուն անպատճառ,
ո՛վ ալ ըլլաս, զոհ պիտի մնաս: Պիտի
կարծես թէ հեղինակը կուհած է քու ճա-
շակչ, դիտումը, բերումը, նոյն իսկ քու
arriere pensee: Ամէն ինչ կու գայ դի-
մացդ. ընտրէ՛. մինչ միւս կողմէն այրու-
րեանկան քմածին շարքն ալ կը շարու-
նակէ ընծայել քեզ իր անակնկալները, ու-
րոնք իրարու քով են՝ առանց իրարու նը-

մանկելու, և որոնց հետզհետէ յաջորդու-
թեան պէսպիսութիւնը քեզի ժպտիլ ու
վայելից կու տայ: Ամբողջ շորս գարու
(1512-1905) հայ կեանքով կ'ապրիս, կը
շնչես զայն:

Ու հեղինակը՝ կը զգաս թէ այդ լա-
բիւրինթոսին մէջ միշտ իր անձին տէրն
է. կարգը, ներդաշնակութիւնը ամէն էջի
մէջ կը շարունակուի: Եւրոպական սոյն-
պիսի հատորաւոր բառգրքները՝ աշխա-
տակիցներով է որ զլուխ կը հանուի. ծա-
նօթ է նոյն իսկ մեր « Հայկազեան »-ին
խնդիրը: Հ. Ղազրիկեան մինակ է իր տան
լանքներուն մէջ. միակ ուղեցոյցը՝ որ իրեն
կը մտար, 1883ին տպուած 734 էջ հա-
տորիկն է. Հ. Գ. Վ. Զարպհանաւեանի
« Մատենագիտութիւն »-ը: Բայց այդ երկու
համանուն հրատարակութիւնները բաղգա-
տելու առիթ ունեցող մը՝ պիտի բմբոնէ
իսկոյն ահագին տարբերութիւնը, Հ. Ար-
սէն Վ.ի ծրագրին հիմնովին շեղումը, որ՝
իրաւ՝ գործին « Հանրագիտարան հայ
կեանքի » կնիւր կու տայ: Ինչոր հասա-
րակաց նմանութիւն կայ 1883ի և 1909ի
հրատարակուածներուն մէջ՝ զբրին անունն
է: Անշուշտ, Հ. Զարպհանաւեան Վ. միշտ
դրուատելի պիտի մնայ իր այդ Նախըն-
ծայ գործովը. սակայն միևնոյն ժամանակ
պէտք չէ մոռնալ « Նոր Մատենագիտու-
թիւն »-ը կազմողին կարգապահութիւնն ու
կոկիլութիւնը, զայն կատարեալ ընելու
ծայրագոյն փոյթը, փութկոտ աշխատու-
թիւնը: Եւ իրաւ. վասն զի թէպէտ Ա.
պրակը լոյս կը տեսնէ 1909ին, այսինքն
տպագրութիւնը սկսելէն 5 տարի վերջ,
բայց « Նյախատեսուած » պարագաներն
էին որ զայն յետաձգեցին: Ու այդ հինգ
տարուան ժամանակամիջոցը՝ բաւական
օգտուած էր նոր տանջանքներ պատրաս-
տելու խեղճ հեղինակին համար, որ սա-
կայն, ինքը յամառ, պիտի դարմանէ « Յա-
ւելուած »-ին մէջ:

Ուրեմն իր գործը անթերի ընծայելու
ամենամեծ սէր: — A propos, Հ. Ղա-
զրիկեանի սոյն Աշխատութիւնը անթերի
է: — Ինչպէս ըսի, հեղինակը վերին սա-

տիճանի աշարջութիւն և հսկողութիւն
ունի իր արագ զբոյն տակ սեցող թուղ-
թին. և քանի մը անկատարութիւններ, ու-
րոնց հոս հոն կը հանդիպինք, պէտք չէ
տալ ուշադրութեան պակասին: Եթէ, օ-
րինակ, 751 երես, թ. թէրգեանի « Գա-
տողութիւնը և Տրամախոհութիւնը »-ի հա-
մար կ'ըսէ թէ « կան Գ, Դ, և Ե մասեր
ալ՝ որոնք ինծի անծանօթ կը մնան »
յանցանքը կ'իյնայ ո՛չ թէ հեղինակին վը-
րայ, այլ Գրատան՝ որ անոնցմէ զուրկ է
և նոր հրատարակուելուն՝ զիրքը չյողո-
ներուն: Նոյնպէս պէտք է հասկնալ 800րդ
էջին մէջ գրուածը՝ Յար. Թումանյանի
համար. « Պիտի ունենայ ուրիշ գրութիւն-
ներ ալ, բայց Աղբիւրի մեր հաւաքածուն
շատ պակասաւոր է »: — Շատ մեծ ցաւ:
Հ. Ղազրիկեան դեռ սկիզբն է իր հսկայ
գործին. միայնակ, ժրջան աշխատող և
Միակ բանը, գոր իբր աշխատակցութիւն
կը հայցէ, անյապաղ առաքումն է նոր
զիրքերու, պարբերականներու, վերջապէս
հայ կեանքին վերաբերող ո՛ր և է հրատա-
րակումի մը: Փութալու է առթէն օգտուե-
լու. վասն զի հատոր մը պիտի ունենանք՝
որ ամէն զիջողութիւններով կը դուրսցնէ
այսուհետեւ պատմարան, բանասէր, գրա-
գէտ և նոյն իսկ . . . բանագող ըլլալու
ճամբան. քանի որ կը ցուցնէ բոլոր ան-
կիւնները ապաստանած ու կծկուած յօ-
ղուածներն անգամ և մտոցուած զիրքերը:

Ձանանք ըսի շտալ իրեն դառնօրէն.
« Մեր հաւաքածուն պակասաւոր է »: Ա-
ռաջին պրակն իսկ քննելով՝ մարդ կ'ան-
դրադառնայ թէ՛ յարգ. Հեղինակին ծրա-
գիրը երթալով կ'ընդլայնի, կը բարգաւա-
նի, ընդունելու համար « Յաւելուած »-ին
մէջ կատարեալ Գրական ու Բանասիրա-
կան հայ Համայնագիտակի մը ձեւը, մա-
տենագիրներու դէմքերով ճոխացած:

Ու հիմայ չեմ գիտեր թէ որո՞ն համ-
բերութիւն մաղթեմ. — Հ. Արսէն Վ.
Ղազրիկեանին որ դեռ շատ պիտի նեղուի
մինչև իր գործը վերջացնէ, թէ՛ մեզի՝ որ
զայն օր մը առաջ մեր գրասեղանին վրայ
կ'ըզձանք տեսնել:

ԱՊՐԵԼ